

Ս Ո Ւ Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԵՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ

Թիւ 40

1888

Հոկտեմբեր 1

Ա.Զ Գ. Ա. Յ Ի Ն

Հինգշարթի օր Ազգ. Երեսփոխանական ժողովն ի նիստ գումարեցաւ ընդ նախագահութեամբ Պատրիարքական տեղապահ Գեր. Տ. Սիմէոն Ս. Արքեպիսկոպոսի Սէֆէրեան: Որքան որ պաշտօնալէս ծանուցուած էր թէ նիստը դռնիակալ պիտի լինի, սակայն ժողովրդեան հոծ բազմութիւն մը խոնած էր ի ըակի Մայր Եկեղեցւոյ:

Երկար եւ բուռն վիճաբանութիւններէ յետոյ Գեր. Նար պէջ Տ. Խորէն Ս. Արքեպիսկոպոսի պատրիարքական ընտրելիութենէ հրաժարականն ընդունուելով, ժաղովն որոշեց կրկնել քուէարկութիւնը: Քուէարկուաց թիւն էր 76: Յետ քուէարկութեան Ատենապետ էֆէնտին հռչակեց պատրիարք կ. Պոլսոյ. Արմաջու Վանահայրն:

ԱՄԵՆ. Տ. ԽՈՐԷՆ Ս. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՇԾՔԵԱՆ
որ 66 քուէ սաացած էր:

Աննկարագրելի է այն գոհունակութիւնն զոր ունեցաւ ժողովուրդն ի լուր այս ընտրութեան:

Իբրեւ յետինն ի պաշտօնեայս Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ՝ կը մաղթենք որ անքուն Պահապանն Խորայելի առաջնորդէ Ամեն. նորընտիր Ս. Պատրիարքի, որպէս զի յաջողապէս պստկուին այն յոյսերն, զորս Հայոց օրհեալ ազգն այսօր կը տածէ կաթողին:

ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ողջոյն քեզ, ո՛ Հայաստանեայց սուրբ եկեղեցի. ողջոյն քեզ, զու անդրանիկ ծնունդ բանին Աստուծոյ, զու հարսն անարատ Քրիստոսի, գշխոյ եւ թագուհի երկնից. Ողջոյն երկնարերձ տաճարացդ, որոց խաչանիշ համարաց տակ գրեթէ երկու հազար տարիէ ի վեր կոլորանան ազօթանուէր մրմունջք Հայաստանեայց. Ողջոյն աստուծածավառ խորանացդ, յորս գարերէ ի վեր աչկունք Հայաստանեայց սգեստարար հաւատով եւ յուսով ուեւեռեցան ընդերկար, եւ արտասուօք թրջեցին պատուանդանն կենսառու խաչին, ոյր վերսց սկասարագեցաւ ճշմարիտ գառն Աստուծոյ. Ողջոյն սեղանացդ, զորս կաթողին համբուրեցին սուրբ բերանք Հայաստանեայց, բողոքանաւէր պատարաց ու զոհ լինելով առ սէր Աւետարանին, որոց ճառագայթարձակ լոյսն աշխարհս ողողեց, բանալով փրկութեան ճանապարհն նոցա տռջեւ, որք ի խաւարի կը խարխափիէին եւ ի ստուերո մահու կը հեծէին: Ողջոյն քեզ, որ թեւատարած պահեցիր ու պահպանեցիր, գուրգուրալով գուռեցիր այն ժողովուրդն ու ազգն, որոց ծագումն եղեւանկան դրախտէն: Էր եւ ծնունդն Արարատ սարէն: Արհաւերալի եւ չարազէտ գարերու մէջ քեզ փարեցաւ այս ազգն, որոց գլխէն անցուն հետղհետէ հուր եւ սուր: Թշնամանք ու կապանք, պարանք եւ շլթայք, սալունալիք եւ աշխարհային հրապարներ, չարալլուկ մահու տաննջանքն իսկ չլրցին ստնանել այն սրտեր, որք քո, Հայոց եկեղեցի, քո անունով կը տրոփէին: Ո՛հ, ամեն ուրեք նահատակութիւն, ամեն ուրեք արիւն: Վկիշտս ի ծովու, վիշտս ի ցամաքի, վիշտս ի քաղաքի, վիշտս յանապատի, վիշտս ի գեացոց, վիշտս յաւազակաց, վիշտս յազդէ, վիշտս ի հեթանոսաց, վիշտս ի սուսա ելքարց (Քրիստոնէից)», այն ամեն ուրեք վիշտ եւ տրտմաւթիւն, եւ գէթ ժամանակ մը չեղաւ, որ գու հանդիստ շանչ մը առնէիր, ո՛ Հայաստանեայց հէք եկեղեցի: ինչպէս ոսկին որքան ի բավս փորձուի, այնքան կը փայլի, նոյնպէս եւ գու հալածանաց մէջ թէ, եւ շատ տագնապեցար, այլ սակայն յազթական միշտ փայլեցար

եւ Քրիստոսի վեսայիդ խիկական պատկերն անարատ պահելով, Քրիստոնէական բուն եւ ճշմարիտ եկեղեցւոյ անունն ու փառք դու միայն մինչեւ ցարդ կրեցիր եւ պիտի կրես յաւուեան, մինչեւ դադրին դառնաշունչ փոթորիկներ եւ մահացուկ մրրիկներ, եւ յայնժամ պիտի գայ Որդի մարդոյ «Եւ գտանիցէ» արդեօք հաւասս ի վերայ երկրի»։ եւ ահա կատարած աշխարհի։

Ողորմուկ ձայներ կը լսուին, հեծեծանաց ողբագին աղաղակներ ի վեր կը բարձրանան և կը գզրդեն Երկնաւորին սուրբ աթուը։ Ո՞վ են սոքա, որ հայրենիք ու տուն թողլով կապաւինին ի տար աշխարհ, հոն Քրիստոնեայ աշխարհի մը մէջ զԲրիստոս ազատորէն պաշտելու, հայրենի սրբազն աւանդութեանց պահպանութեամբ տնկախ տարելու համար ընդ հովանեաւ միայն մայրենի եկեղեցւոյն։ Այլ աւանդ,

«Միտ իմ սասանի,
Սարսափ զիս ունի
Վասն Յուգայի»։

Մարդկային սիրտ կը ճմի եւ կը սարսափահարի, երբ միանդամ աչքին առջեւ կը բերէ Անմեղ մը, Բարեկրար վարդակետ մը, աշխարհի Փրկիչ մը մահու մատնուած իւր սիրելի աշակերտին ապերախտութեան եւ ագահութեան երեսէն։ Սրտեր լոնչպէս չճմըւին եւ աչկունք չփողձին յարտասուս, երբ 50—40,000 անւոր Հայք խոչապաշտ երկրի մը մէջ ի լեհաստան կը մատնուին ի հալածանս, իրենց վարդապետին, ապաշնորհ եպիսկոպոսին (Նիկոլ) վառասիրութեան երեսէն։

«Որ Տէրն ամենի
Նմա առաջի
ի ծունկս անկանի»։

Հայտատանեայց եկեղեցին այդ անօրէնին լալագին կը նայի, մերթ կը յորդորէ եւ կը հրաւիրէ ի զգաստութիւն, այլ սակայն ի զուր հայկական տաճարք կը փակուին, հայ Քրիստոնեայք տարիներ անմասն ու անհաջորդ կը մնան, ոչ եւս կը լսուին ձայնք ալէլսուից, ոչ եւս մրմունջք սաղմոսաց

Եւ շարականաց : Հոռվմայ ջախջախիչ զօրութիւնն իւր սաստկութեամբ կ'իջնէ ի հարուածել Քրիստոսի այս տկար հօտը , այս անտէրունջ ու դարիապ ժողովուրդը : Այլ սակայն ի զուրադէտք կը մաքաւին , սուր եւ բռնութիւն եւ թշնամանք կ'ընդհարին Աստուծոյ այս ժողովրդեան : Այս կը լինի վերջին խօսքն այս ճշմարիտ Հայ Քրիստոնէից . « Աւելի լաւ է կենդանւոյն իջնել ի գժոխս քան թէ ուրանալ կուսաւորչի լոյս հաւատքը » : Խոկ Նիկոլ , « Ել նա արտաքս եւ ցամաքեցաւ որդին կորստեան , որպէսպի կատարուի Աստուծոյ բանն , « Վայ մարդուն այնմիկ , յոյր ձեռն գայցէ գայթակղութիւն : Լաւ էր թէ չէր խոկ ծնեալ մարդն այն » :

Ահա այսպէս Հայն՝ Քրիստոնեայ աշխարհաց մէջ իսկ , առ որս ապաստանեցաւ իւր խոզի ազատութիւնն վայելելու եւ հայրենի կրօնն ու մայրենի եկեղեցին պահպանելու համար , կրեց չարաչար հալածանքներ , եւ աւերակք այսօր հայկական եկեղեցեաց կենդանի վկայ են նահատակութեանն այս պատուական ժողովրդեան , որոյ մնացորդք , որք աստ եւ անդ ցանուցիր կան տակաւին , կենդանի բողոքողներ են առ Աստուծած այն անլուր խժդժութեանց դէմ , զորս կրեցին նոցա նախնիք աննկարագրելի տառապանօք եւ տանցանօք :

« Այլ իմ թող մեռնի ու կորսուի անունս եւ յիշատակ երկրես , թող մարի աչացո լոյսը եւ թող չտեսնեն . եթէ երրէք հատկամիտիմ ստել տռաջի Աստուծոյ » : Հազիւ թէ Հայոց մէջն արմատախիլ եղած էր ժամատ որոսք , զոր ցանած էին Ռւնիթուք ի Կիլիկիա որ ասպա ի վերին Հայս եւս ընձիւղեցաւ : Հետզիւտէ Որոտնեցի , Տաթեւացի եւ ուրիշ Հայ քաշարի եւ բանգէտ վարդապետներ այնպիսի ահեղիմն զօրութեամբ ճակատամարտ մղեցին , որ արմատն դառնութեան խոպառ խամրեցաւ եւ Հայաստանեաց եկեղեցին իւր ոգեկան կորովը ցոյց տալով , յայտնեց աշխարհի թէ անսասանելի է իւր շնուրած , այսինքն հաստատուած , կռած ու կափուած ի վերայ վիմին հաւատոյ ի տէր Յիսուս Քրիստոս : 1688 ին , այս տնիծեալ թուականին՝ հին օրոմը , խոռվութեան այս արմատըն այս անդամ հայրենի երկրէն դուրս , ի տար աշխարհի

մանաւանդ Օսմանեան մեծ ոստանին մէջ ի կ. Պոլիս, այնքան կարծարձի, որ Հայք կոկորդին զիրար բզքտել, զիրար ատել ու նախառակ, իրարու արիւն խմել, մինչ զի թումա պատրիարք իւր հակառակորդներէն իրրեւ Ֆունին ամբաստանուելով, կը բանտարկուի եւ կսպաննուի, մինչդեռ Հայ ազգի դարաւոր նշանարանն էր ըստ Աւետարանական վարդապետութեանց Սէր եւ Խաղաղութիւն :

Ժամանակակիցն երեմիա Զելեպի սոյն այս նորանշան հսկեւոր վոտանգին նկատմամբ 1690ին այսպէս կը գրէր առ Եղիտաղար Կաթողիկոս. «Ասլա ո՞ւր դիցուք աստանօր եկեալ հասեալ հեռ, նախանձ եւ վրդովումն նոր ի մէջ Հայոց, յորմէ եւ գայթակղութիւն բազմաց, կաթոլիկ եւ Հերձուածոլ, Ֆունիկ եւ Հայ շնչիլով, հանդերձ այլովք աղճատանօք. եւ կատարածն ո՞ւ դիտէ, ո՞ւր նկատելոց եւ դադարելոց է. որոց եղեւ առիթ Սարդիս ոմն թօխալթցի^(*): Մեք զմեր ցաւն ունէաք, եւ արդ սկիզբն երկանցն կասկածեալ, շուարեալ միամք. մինն օրհնէ, միւսն անիծէ, եւ երրորդն որ չար եւսէ, ի հաւատոց զմեղ հանէ»:

(Շարունակելի)

Ա Ր Ա Կ

Յուանիի խելքին մեռնիմ.
Սրտալի ձիուն մեռնիմ.
Հայուն ի՞նչին մեռնիլ.
— Ես լոյս հաւատքին մեռնիմ:

(Հայկ. առածք)

(*) Սա եպիսկոպոս էր, որ 1684 ին Քաթոլիկ եղաւ, եւ ըստ վկայութեան Մեծանամբաւ Զամշիան ժամանակակից պատմչի, 1714 ին մահմէտական կրօնն ընդունեց :

ԿԱՆՈՆԴԻՐՔ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

Քրիստոնեայ Եկեղեցին գրեթէ երեք դար երբ հալածանաց մէջ կը գանուէիր, Առաքեալք եւ նոցա յաջորդք թէ գրով եւ թէ բանիւ բերանոյ, այսինքն աւանդաբար կանոններ եւ կարգեր սահմանեցին, որովէսզի հաւատացեալք թէ ընկերական եւ ընտանեկան կենաց մէջ եւ թէ ի պաշտամունս ծխից եւ արարութեանց ուղիղ հրահանգ ու կանոն առաջի աւնենալով, ասատածածահաճոյ եւ բարոյական կենցաղ մը վարեն։ Այս կանոններ որք ԱՌԱՔԵԼԱԿԱՆ կը կոչուին, Եկեղեցին միշտ յարգանօք ի կիր տուաւ, եւ Եկեղեցական բոլոր ժողովք այս աւանդական կանոններ եւ հաւատոյ հանգանակներ իրենց տնօրինութեանց եւ վճռոց տուաջնորդ դաւանեցին։ Հայաստանեայց Եկեղեցին եւս այդ առաքելական կանաց ինչպէս նաեւ Եկեղեցական այն բոլոր ժողովաց, որոց օրինաւորութիւնն ընդունած է, եւ այն հայրապետաց, որոց ուղղափառութեան նկատմամբ տակակաց ունեցած չէ, կանոնաց հաւաքածոյն ունի, որ կը կոչուի ԿԱՆՈՆԴԻՐՔ (¹)։

Եկեղեցական կանոններու գիտութիւնն որովհետեւ մեծ ըստ կը ձգէ մեր հին ու նոր կրօնական, ընտանեկան, ընկերական եւ քաղաքական վիճակին վրայ, ուստի կարժէ զայնս հետզետէ հրատարակել, ի հոգեւոր եւ ի բարոյական ալէտս առհասարակ ամէն կարգի ազգայնոց։

ԿԱՆՈՆՔ ԵՒ ՍԱՀՄԱՆՔ

Զոր եղին աշակերտն Քրիստոսի ի սուրբ Եկեղեցիս յետ վերանալոյ Տեսոն, ժողովեալի ի վերատունն։

Ա. «Վասն յարեւելս կոյս ալօրս կալոյ»։

«Սուրբ առաքեալք սահմանեցին եւ հաստատալէս որո-

(¹) Տես՝ ի թիւ 5 Խօսնակի. Յօդուած Տ. Մաղաքիա եպիսկոպոսի Օրմանեան. — Կանոնագիրը։

շեցին, թէ երբ հաւատացեալք աղօթք ընեն եւ երկրպագեն Սասուծոյ, դէսլ ի արեւելք կենացու են, ըստ այնո՞ւ բանի զոր ըստաւ Քրիստոս, թէ «ինչպէս փայլակն արեւելքէն փայլատակելով կերեւի յարեւմուտս, նոյնպէս պիտի լինի Որդւոյ մարդոյ գալուստը»։ Ուրեմն արգարութեան արեգակն Սասուծոյ որդին Քրիստոս որավիշեանը արեւելքէն պիտի երեւի եւ երկրիս մէջ փրկութիւն պիտի ընէ (գատաստանաւ), ուստի գիտնալ պէտք է թէ դէսլի արեւելք արժ ան է աղօթքի կենալ եւ յաւխտենական անմոն թագաւորին երկրպագանել»։

Բ. «Կասն կիրակի պատարագ մատուցանելոյ»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին թէ ամէն միաշաբաթի օր (կիրակի) թող լինի տօն եւ պաշտօն եւ խորհուրդ տերունական մարմնոյ եւ արեան Տեառն, զոր պատուիրեց մեզ կենարան։ Եւ պատարագի հայը նոյն օրը ջերմ ենելու է ի սուրբ սեղանն, եւ արժանաւորներն թալ հաջորդուին, ոչ թէ արհամարհանօք, այլ մեծաւ երկիւղիւ։ Օր հանգստեան է միաշաբաթին, պահել ինչպէս Աստուծած պատուիրեց նոյի, Սրբահամու և Մովսէսի, որպէսզի մեք եւս երկրաւոր աշխատութիւններէ հանդիսագոտնենք ի գալստեան Տեառն յեօթներորդ գարու հոն յաւստենական արքայութեան մէջ։ Եւ ամէն շարաթ մարդարէական եւ աւագելական սուրբ գիրք թող կարդացուի Աւետարան, եւ ապա պատարագ մատուցուի, վասնզի միաշաբաթի օրն ելու արտրածոյ ստեղծագործութեան սկիզբը եւ նոյն օրը տէր մեր Քրիստոս յարութիւն տուաւ եւ աշխարհի երեւեցաւ։ Եւ նոյն օրը Պէնակառակին պիտի երեւի հայրական փառօք եւ երկնաւոր հրեշտակօք ի կատարած աշխարհիւ»։

Գ. «Կասն չորեկտաբարու պահելոյ»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին թէ չորեքշաբաթի պահք լինի, զի նոյն օրը Տէրն կենարար գուշակեց եւ յայտնեց իւր աշակերտաց իւր մատնութեան, չարչարանաց, գատաստանի, խաչելութեան, մահուան եւ յարութեան խորհուրդը, որք (Առաքեալք) եւ յոյժ

արտամեցան։ Ուրեմն թող ցնծութեան եւ ուրախութեան ա-
զօթից մրմունջներով սոյն օրը պահք լինի, սուգ եւ պաշ-
տօն։

Դ. «Վասն զուրբար պահելոյ։»

Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշե-
ցին թէ ուրբաթ օրն եւս պահք լինի, սուգ եւ արտախութիւն,
վասն զի ինչ որ Տէրն իւր չարչարանաց համար խօսեցաւ չո-
րեցարթի օրը, կատարուեցաւ ուրբաթ օրը, յորում բոլոր
արարածք խոռվեցան, լուսաւորք յերկինս մինչեւ ցիններորդ-
ժամն խաւարեցան։ ուրեմն սպահք պահուի սոյն օրը։

Ե. «Վասն զօարար պահուելոյ։»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որո-
շեցին թէ չարաթ օրը թող լինի տօն եւ պաշտօն ընդ աիե-
զերա։ բոլոր մարտիրոսաց յիշատակլ կատարուի, քահանայք
սոյն օրը պատարագ թող մատուցանեն, եւ սաղմուեն ու-
րախութեամբ, վասնզի այս օրն է կարապետ գալստեան
մեծի Սրբային, եւ պարա է բոլոր որբոց ուրախութեամբ
գիմաւորել Քրիստոսի։»

Զ. «Վասն երիցունս, սարկաւագունս եւ կէս սարկաւագաց
ձեռնադրելոյ։»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին թէ երէցներ Մովսէսի
եւ Սհարոնի պէս նախ թող լինին եւ ասլա մերձենան ի
սուրբ պաշտօնն՝ ի պատարագ եւ ի խորհուրդ տէրունական։
կէս սարկաւագներուն է սպասաւորութիւնն եկեղեցւոյ եւ
տեսչութիւնն այրեաց եւ վշտացելոց։ ինչպէս Ղեւտացիք,
որք սպասաւոր էին Աստուծոյ, չէին համարձակէր զինուո-
րական ձեռով երեւիլ, նոյնպէս այժմ եկեղեցւոյ մէջ ոչ ոք
այնպէս թող մերձենայ ի բեմ սրբութեան եւ ի պաշտօն օրի-
նաց։ Սարկաւագներն երէցներու սպասաւոր թող կարգուին,
եւ ընալիրներն (լիսատ արժանաւորք) երէցներ։ կաթողիկոսն
է տէր եւ գլուխ, օրէնսդիր ժողովրդեան։ Զի նոցա բերա-
նով պիտի վճարուի (վճռուի) ամէն բան, որպէս Մովսէսի եւ
Ահարոնի ժամանակ այսպէս էր։»

Է. «Վասն առուր ծննդեան եւ յայտնութեան Քրիստոսի
ի վեց յունվարի կատարելոյ՝»

«Սուրբ առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որո-
շեցին թէ Տեառն մերոյ եւ Փրկչին ծննդեան եւ յայտնու-
թեան տօնն , որ է գլուխ եւ սկզբ եկեղեցւոյ տօներուն ,
կատարուի յունվարի վեցին : Խնդագին ուրախութեամբ ,
սաղմուներով եւ հոգեւոր երգերով կատարել եւ ընթեռնու-
մարդարէական եւ առաքելական գրքերը :»

Ը. «Վասն սուրբ զատկին յես քառասուն առուր պահելոյ
կատարել :»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որո-
շեցին յառաջ քան զօր չարչարանաց Փրկչին՝ թէ քառասուն
օր պահք բռնելէ , ամէն չարութենէ , մեղքէ և կերակաւրներէ
հրաժարելէ յետոյ կատարել պասէք Տեառն եւ տօն յարու-
թեան Փրկչին : Ծնթեռնուլ մարդարէական եւ առաքելական
այն գրքերն որք կը պատմեն Փրկչին չարչարանաց եւ յա-
րութեան նկատմամբ : Պահք բռնել , զի ինքն տէր մեր Քրիս-
տոս , տէր տօնից եւ տարեկանաց քառասուն օր եւ քառա-
սուն գիշեր պահօք հսկեց : Նոյնակէս Մովսէս ի սինէական լե-
րին ի ձեռն պահոց Աստուծոյ հետ իբրեւ սիրելի եւ բարեկամ
կը խօսէր , եւ երկնաւոր Թագաւորէն մեծ պատիւ գտնելով ,
տէրունական օրէնք ու կանոն եւս առնլով , լուսափայլ երե-
սօք կիջնէր , եւ կերեւէր ժողովրդեան : Նոյնակէս նախան-
ձաւորն Եղիա ի ձեռն քառասնօրեաց պահոց մեծամեծ նշան-
ներ եւ հրաշքեր գործելէ յետոյ՝ հրեղէն կառօք յերկինս կը
մտնէր : Եւ երեք Մանկուքն ի ձեռն սրբութեան սահոցն
մահուանէ աղասեցան , զի հրեշտակն Աստուծոյ նոցա քով
իջաւ . Եւ սոքա հրատասպ բոցը մարեցին , եւ թագաւորն ի գի-
տութիւն ճշմարտթեան առաջնորդեցին , եւ ինքեանք բարե-
համբաւ ապրելով , արժանացան Քրիստոսի արքայութեան :»

Թ. «Վասն աւետարանին ընթեռնոյ » :

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որո-
շեցին թէ ամէն գրքէ յետոյ պէտք է Ծնթեռնուլ Աւետա-
րան , իրբեւ պատուական կնիք բազոր գրոց . Ժողովուրդն
ուոքի կենալով լսելու է , զի բանն կենարարին աւետիս Քրիստու-
թեան է առ բոլոր մարդիկ :»

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

«Եւ ասէ Աղամ, այս այժմ ոսկը յօսկերաց խմոց եւ մարմին ի մարմնոյ իմմէկ, սա կոչեացի կին, զի յառնի իբրմէ առաւ :

Ա.Վ.ամ իբրեւ օրինակ Երկրորդին Ա.Վ.ամաց (Քրիստոսի) կը մարգարէանաց թէ այս նորատեսիլ գեղեցիկ արարածն իբրմէն է, եւ ապա կը յաւելու .

«Վասն այսորիկ քոյցէ այր զհայր իւր եւ զմայր, եւ երշիցէ զնոս կը նոշ իւրոյ . եւ եղիցին երկուքն ի մարմին մի » :

Տէր Քրիստոս առ Հրեաց խօսած ատեն թէ մէկ մարդու մէկ կին ուենալն է աստուածային օրէնք, եւ ի գրախտի անդ հաստատուած, Ա.Վ.ամաց սոյն խօսքն ի բերան Ա.ստուծոյ կը գնէ . Մատթ. ԺԹ. 4. այսինքն իբր թէ Ա.ստուած արտասանած լինի այդ խօսք : Իրաւամի այսպէս կը խօսի տէր Յիսուս, վասնզի Ա.ստուած Ա.Վ.ամով առ մարդն կը խօսէր, որպէսզի առ պաշտէ իւր կինն կաթողին սիրով, մինչ զի առ սէր կինջ թողուլ նաեւ հայր ու մայր : Ա.ստուծոյ այս խօսքն չհետեւիր բնաւ անգամափւ եւ անխնամ թողուլ մեր ծնողքը յետ ամուսնութեան, զի ինքն Ա.ստուած առ Մոլուսս պատգամ տուաւ պատուել հայրն ու մայրը, զոր եւ Քըրիստոս կրկնեց առ այն մարդիկ, որք կը թիւրէին Ա.ստուծոյ այս պատուէրը . Մատթ. ԺԵ. 4 : Ա.ստուած իւր այս խօսքով կամեցաւ ճշկել էրիկ ու կնկան մէջ եղած սիրոյն գերագոյն աստիճանն : Մի նոր անհուն գորով եւ սէր նարոգ իմն սլուիս ծնէին ի սիրաս նոցա, որք ամսւանութեամբ սլուիս կուշուէին հայր ու մայր լինելու, իսկ առ ծնողս գորովիս ու սէր որք բնածին էին, ակասի շարունակուէին իբրեւ պարտաւութիւն :

Մեր նախանիք խորհրդաւոր իմն եւս կը մեկնեն այս բան . «Քրիստոս եթալ զշայր յերկինս, եւ զմայրն մերձ առ խաչին, շոքաւ զինի հարսին եկեղեցւոյ, ի մահ եւ ի գժոխս, որով վերածեալ միաւորեաց հաւատառվք առ ինքն զադամական բնութիւնս . . . եւ շինեաց իւր մարմին զդշմայ պանծալի բգուրբ եկեղեցի » . Յովհ. Ծործորեցի ի Մեկն . Մատթ. :

«Եւ եկն երկոքեան մերկ՝ Աղամ եւ կինն իւր, եւ ոչ ամացէին» :

Դրախտի այս մերկ էակներն անմեղութեան լուսեղէն պատմուժանաւ ծածկուած էին, երանուաէտ մի կեանք վայելելով, « Յորում ցնծայր (Շարականը եզակի կերգէ, զի ըստ աստուածային բանի Աղամ եւ Եւա իր ամուսին՝ մի մորմին էին, բարյագէս մի մարդ էին) զուարձացեալ անտխրական խընդութութեամբ, վասնզի զԱստուած տեսանէր միշտ խոնարհեալ ի դրախտին, յորմէզ զըստոյն ճառագայթ տալաւորեր իյինքեան» :

« Զի որակէս ի դրախտին մերկ էին Աղամ եւ Եւա, եւ ոչ ամաչէին, զի անմեղք էին, նոյնալէս Յովսէփի եւ Մարիամ ի դրախտին Եկեղեցւոյ մերկ էին ի մեջաց եւ առանց խոճի ամօթոյ» . Ներսէս Շնորհ. ի Մեկն. Մատթ :

« Արու եւ եզ արար զնոսա, եւ օրհնեաց զնոսա, եւ անուանեաց զանոն նոցա աղամ, յաւուր յորում արար զնոսա » :

Աստուած օրինեց իւր այս հրտաշակերտ զոյգ մը էակներն, որակչաղի ածին ու բազմանան, լնուն աշխարհս եւ ալիբեն նմա. Նաեւ Աստուած երկուքին եւս միեւնոյն անունը կը դնէ, Աղամ կը կոչէ, զի Երայեցէրէն Աղամա Հող ի հողոց ըսել է. իսկ Եւա Աղամ ըսել է, այսինքն մարդ, որ է հոգ:

Դրախտն օրինակ էր Աստուծոյ արքայութեան, զոր ի հանդերձելումն Աստուած պատրաստած է իւր սիրելիներուն, վասնզի ինքն իսկ Փրկիչն առ աւազակն աջակողմեան յայտնեց. « Այսօր ընդ իս իցես ի դրախտին» : Դրախտի այս անմահական եւ երանուաէտ կեանք գուցէ կակնարկէր Փըրկիչն մեր Յիսուս Քրիստոս, երբ խօսեցաւ Սադուկեցւոց, որք հանդերձեալ կենաց մէջ աշխարհային հեշտութիւն փընտըռելով կուրանային հոգւոյ անմահութիւնն. « Ոչ գիտէք, մոլորեալք, ոչ զգիրս եւ ոչ զզօրութիւն Աստուծոյ, զի ի յարութեան ոչ կանացս առնեն եւ ոչ արանց լինին, այլ ևն իբրեւ զհրեշտակս Աստուծոյ յերկինս», Մատթ. իբ. 29:

«Եւ օձն եր իմաստնագոյն քան գամնայն գազանս որ ի վերայ երկրի, զոր արար տեր Աստուած : Եւ ասէ ցինն. զի է զի ասաց Աստուած թէ յամենայն ծառոց որ իցեն ի ներքս ի դրախտի այդը, մի ուտիցէք » :

Սուրբ գիրք գազան կանուանէ օձը, եւ ոչ անասուն կում սողուն, վասնզի մարդոյ ընդդէմ Աստուծոյ առաջին մեղքին

գործիք այս կենդանին կը լինի , քանզի չարեացապարտն սատոնայ ի կերպարան օձի առ Եւա կը մօտենայ , առ ակարն , եւ ոչ Աղամ , առ զօրաւորն ըստ չնորհաց իմաստութեան : Զարը կընարէ կինն իրեւ գիւրտհաւան եւ գիւրագըրգիս էակ եւ ոչ զԱղամ , եւ ձեւանալով իր տղէտ ալատուէրին Աստուծոյ կը խօսի . « Ինչո՞ւ Աստուած արգիլեց որ չուտէք այս դրախտի բարը պատւղներէն » : Եւա օձին խորամանկութեանն եւ գաւին անգէտ՝ իբր թէ կուզզէ օձին սլամը :

« Ե պտղոյ ծառոց դրախտիդ կերցուք , բայց ի պտղոյ ծառոյն , որ է ի մեջ դրախտին , ասաց Աստուած . մի ուսիցէք ի նմանէ , եւ մի նույլ լինիցիք , զի մի մեռանիցիք » :

Գլիգոր Նիւսացի կը մեկնէ . « Տնօրինեաց Աստուած ի մուտսն ի դրախտ անդր , ամենայն ծառոց ներկայալիս ունել զպտուղ , զի ուսցին բանաւոր ծառք զինուորեալ եկեղեցւոյ յամենայն ի կեանս իւրեանց զպտուղ բարի գործածութեանց յառաջ ածել , զի որակէս դրախտն եկեղեցւոյ նոյնալէս եւ ծառք դրախտին , հաւատացելոց են օրինակ » :

Առ Աստուած հալատակութիւնն բացարձակ պայման էր երջանկութեան առ նախածնողս . առաջին եւ վերջին միակ պայման . « Զի ցուցցէ թէ նա ստեղծուած գոլով պարափ հնազանդ կալ եւ հալատակ Սրարչին եւ ոլահել զպատիրանն նորա . այլ զի Աղամ ոչ գործեաց զհաճոյսն Աստուծոյ , նորն Աղամ մարդ եղեւ եւ փոխանակ նորա ինքն կատրեաց զհաճոյսն Աստուծոյ , ըստ այնմ զի ես զհաճոյսն նորա առնեմ հանապազ . Յովէ . Բ . 29 : « Խոկ Տէրն մեր զգեցեալ զեղծեալ պատկերն Աղամայ , եւ նովին հնազանդի Հօր , զի զիեանս եւ զանասլականութիւն ի մարդիկ , աղբերացոց » . Սարգիս Շնորհ . ի Մեկն Ա . Պետր .

ՊՕՂՈՍ ԱՐԱՔԵԱԼ

Պօղոս յերուսալէմ կը մանէ եւ խնդութեամբ կողջունուի Յակոբոս առաքեալէ եւ երեցներէ , որք մեծաւ գոհութեամբ

լսելց յետոյ թէ բնչպէս Աստուծոյ գործն այն է քարոզութիւնն Բանին կենաց ի ձեռն Պօղոսի ի հեթանոսս յաջողելով տարածուէր է ամեն ուրեք, կը յորդորեն ասկա զՊօղոս զգուշութեամբ վարուիլ Երտուաղդէմի մէջ, վասն զի Հրեայք սաստիկ կատղած էին, լսելով թէ Պօղոս հեթանոսաց մէջ բնակող Հրէից քարոզեր է թողուլ Մովսիսական օրէնքը մանաւանդ թլիատութիւնը։ Հրէից մանաւանդ Հրեայ քրիստոնէից այս կարծիք բարեշրջելու համար, Պօղոս անուալով Յակոբոսի եւ Երեցներուն խրատուն, տաճարը կը մտնէ օրինական սովորութեանց համաձայն։ Ասիացի հրեայք տեսնելով զնա տաճարին մէջ աղաղակ կը բառնան։ «Ո՛վ Խարայեացիք, օգնեցէք, այս այն մարդն է, որ տմէն տեղ օրինաց եւ տաճարին հակառակ կը խօսի։ Սա աւանիկ տաճարն եւս պղծեց հեթանոսներ հոս մացնելով։» Ժողովուրդն իսկոյն մուեգնելով կը յարձակի, եւ Պօղոսը բռնելով տաճարէն դուրս կը նետեն կը գանակոծեն եւ մինչեւ իսկ կը խորհին սպաննել։ Հաղարապետն իմանալով թէ բոլոր քաղաքն տակնուվրայ եղած է, հարիւրապետներ ու զօրականներ տունլով կը հասնի եւ ժողովը ըսրդեան կտառալութեան մատնուած Պօղոսն իսկոյն կրկին շղթայիւք կասպելով կը բերէ ի բուն բանակն, ուր կակսի հարցաքննել ըսելով։ «Միթէ դուն ես այն Եգիպտացին, որ այս օրերս չորս հազար սրիկայ մարդիկ գլխէ հանելով, ապստամբարար անապատը քաշուեցաւ։» Պօղոս պատասխանելէ յետոյ թէ ինքն է Հրեայ Տարսոնացի, միանգամայն սրատուաւոր քաղաքացի, կը խնդրէ հրաման տալ իրեն, խօսիլ ժողովրդեան։

Պօղոս կը պատօնէ այն հրաշալի դէսլքն, որով հաւատաց Քրիստոսի եւ միրաեցաւ ի Դամասկոս։ Այլ սակայն ժողովուրդն ընդմիջելով Պօղոսի ճառը, վերստին աղաղակ կը բառնայ առ հաղարապետն։ Այդպիսի մէկն անարժան է կենաց արեւին։ Հաղարապետն ի հաճոյս Հրէից կը հրամայէ փոկերով պրկել եւ գոնակոծութեան տանջանք տալ Պօղոսի հրապարակաւ, որուն Պօղոս կը զլուցէ։ «Կը վայլը քեզ Հուովայեցի մարդ մը, եւ անպարտ մարդ մը ծեծել տալ։» Պօղոսի այս յայտարարութեան վրայ հաղարապետն զարհուրելով կը հրամայէ ատեան

կազմել եւ կոչել քահանայապետներն եւ այն Հրեայներն, որք ամբաստանող էին:

ՀազիւՊօղոս բերանը կը բանայ խօսելու համար, Անանիա քահանայապետն իւր սպասաւորներուն կը հրամայէ Պօղոսին բերնին զարնելու. յայնժամ Պօղոս կըսէ քահանայապետին. «Աստուած զքեզ պիտի զարնէ, ծեփուած պատ. դուն նստեր ես օրինաց համեմատ զիս դատելու, եւ օրէնքէ դուրս կը հրամայես զիս ծեծել»: Պօղոսի յայտարարութեան վրայ թէ «Վասն յուսայ եւ յարութեան մեռելոց ես աւասիկ դատիմ»: Ժողովուրդը կերկառաւորդի, զի Սագուկեցիք եւ Փարփսեցիք որք միաբան էին ընդդէմ Պօղոսի, իրարու դէմ կը զինին եւ կը մաքառին, մինչ զի հազարապետը տեսնելով թէ Պօղոս մէկ կողմէն հակառակորդ եւ միւս կողմէն կուսակից տմբուէն կը կը քաշկոտուի եւ գուցէ ճղքուի, կաճապարէ նոցա մէջէն Պօղոսը յափշտակել եւ դնելի դիպահւող: Սայն գիշերը տէր Յիսուսկերնւի Պօղոսի, ըսելով: «Բաջայէրուէ, Պօղէ, զի ինչպէս յանուն իմ վկայեցիր յերուսաղէմ, նոյնպէս պարա է քեզ եւ ի Հռովմ վկայել»:

Յաջորդ առաւօտան Հրեայք կոււստեն չուտել եւ չխմել մինչեւ որ սպաննեն Պօղոսը: Հազարապետը զայս լսելով երկու հարիւր տիգաւոր զօրականներով եւ եօթանստառն ձիսւորներով կը յդէ զՊօղոսն ի կեսարիա առ Փելիքս դատաւոր, գրելով միանդամայն թէ բնչզէս Պօղոս Հրեայներէն բռնըուեր եւ սպաննուելու մօտ էր, եթէ ինքն հազարապետն չհասնէր եւ չմիջամտէր: Փելիքս ստուգելէ յետոյ թէ Պօղոս կիլիկեցի է, «Բեզ մարիկ պիտի ընեմ, կըսէ Պօղոսի, երբ գան եւ ներկայանան ինձ չարախօսներու»:

Հինգ օրէն յետոյ Սնանիա քահանայապետն քանի մը խորհրդական ծերերով եւ Տերտիւղոս անուն փաստաբանով մը կը հասնի ի կեսարիա, որք Պօղոսի համար կամբաստաննեն թէ «Այս մարդն տալականիչ եւ խոռվիչ է ամենայն Հրէից, որք են ընդ տիեզերս, եւ առաջնորդ Նազովրացւոյ հերձուածոյն»:

Պօղոս յակնարկել Դատաւորին կը պատասխանէ: «Շատ առարիներէ ի վեր ազգիս դատաւոր լինելզ գիտեմ, յօժարութեսմի պատրաստ եմ ինքզինքս արդարացնելու, զի կարող ես

սուռգելթէ տասներկու օրէ աւելի է, յորմէ հետէ յԵրուսաղէմ եկայ երկրպագելու համար։ Զիս տաճարին մէջ մէկու մը հետ խօսած չգտան, ոչ ալ ժողովներ ու խմբակներ կուղմած ունիմ հոն կամ քաղաքին մէջ։ Թող հաստատեն եթէ վաստեկար բան մը ըրած կամ խօսած եմ, բայց զայս կը վկայեմ քեզ թէ ըստ այն ճանապարհի, զոր գոքա հերձուած կը կոչեն, կը պաշտեմ հայրենի Աստուածն, հաւատալով այն ամենուն, որք օրինաց ու մարդարէից մէջ գրուած են։ Ունիմ յոյս առ Աստուած, որում եւ գոքա խսկ ակն ունին, այն է թէ պիտի լինի արգարոց եւ մեղաւորաց յարութիւնը։ Ուրուն համեմոր ես կը տքնիմ ամէն ատեն առ Աստուած եւ առ մարդիկ պարտքս կատարելով։ Եթէ իմ վրայօք ամբաստանութիւն ունին, եթէ իմ վրայ յանցանք կամ անիրաւութիւն գտած են, թող ցոյց տան։ Ես միայն խօսք մը արտասանեցի, երբ գոցա մէջ էի յատենի։ թէ «Ես վասն յարութետն մեռելոց գատիմ այսօր ի ձէնջ»։

Փելիքս որքան որ լսեց Պօղոսի այս ջատագովական սրտառուչ ճառը, այլ սակայն անպարտ չուզեց հոչակել զնա։ միայն թէ դատը յետաձգելով հրամայեց որ առ այժմ Պօղոս ի գիտահետով մնայ, Շատ անգամ Փելիքս Պօղոսի հետ առանձնանալով կը լսէր արգարութեան, ժուժկալութեան եւ վերջին դատաստանի վրայօք խօսքեր, բայց որ տիրավին է եւ եպերելին, Փելիքս Պօղոսէն ոչ թէ հոգեւոր շահ կոպասէր, այլ ուրիշ բան մը, — կաշառք, ուստի Պօղոս մնաց ի կապանըս գրեթէ երկու տարի, մինչեւ յաջորդեց Փելիքսի Փետառու Պողիկոս։

Փետոսս յԵրուսաղէմ հասնելուն պէս Հրէից քահանայապետներն ու գլխաւորներն Պօղոսը յիշելով կաղաքին որ զնա կեսարիայէն յԵրուսաղէմ բերել տայ։ Սոցա նովատակն էր ի ճանապարհի գարան գործելով Պօղոսը սպաննել։ Փետոսս ուրովինետեւ ի կեսարիա երթալու մասդիր էր, հրամայեց ամբաստանուներուն հոն իջնել ի գատաստան։ Այս անգամ եւս որքան որ Հրէայք ամբաստանութիւններ կը կուտէին, Պօղոս կը հերքէր, ըսելով։ «Ոչ յօրէնս Հրէից, ոչ ի տաճարն եւ ոչ ի կայոր ինչ վաստակար եմ»։ Բայց Փետոսս ուզելով Հրէից,

չնորհք ընել, հարցուց Պօղոսի թէ կուզէ՞ երթալ յերուսաղէմ, եւ հոն դատիլէ Պօղոս պատասխանեց. « Կայսերական ատեանն հասած կամ, Հրէից վնասակար չեմ, ինչպէս դու եւս աղէկ գիտես . եթէ յանցաւոր եմ եւ մահու արժանի բան մը գործած ունիմ, մեռնելէ չեմ վախնար : Իսկ եթէ բան մը ըստ ած կամ ըրած չունիմ, ոչ ոք կարէ զիս դոցա չնորհել ի կայսր կը բողոքեմ^(*): Յայնժամ Փեստոս խորհրդակցելէ յետոյ իւր խորհրդականի հետ, կը յայտարարէ առ Պօղոս . «Որովհեա կայսեր բողոքեցիր, ուրեմն կայսեր պիտի երթառ» :

Շարունակիչի

(*) Համայն Հռոմէական պետութեան մէջ կուսակալք եւ դատաւորք չունէին իրաւասութիւն դատել եւ դատապարտել ի մահ այն Հռովմայ բարացին, որ կառաջարկէր կայսեր ատեանն հանել իւր դատ :

ՍՈՒԾԱԿ կը հրատակուի ամէն Շաբաթ օր:
Տարեկան զինն է **30** դրու ։ **Բառամսեայն** **10** դրու. **Ճարթ** **20** փրյ:
 Դիրդացի համանայից **Տարեկան** բաժանորդազինն է **10** դրու :

Վճարմունք կանխիկ են, դրօմարուոր եւս կ'ընդունոի:

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնն ուղղել, Առ

Տէր եւ Խմբագիր Սոխակ Հանդիսի

Ա.Օ.Հ.Ս. Վ., Տէր ՄԻՆԱՍԵԱՆ

Ի ԳՈՒՄԳԱԲՈՒ

Կ. Պ Ո Լ Ի Ս

Տ Պ Ա Գ Ր Ո Ւ Բ Ի Ւ Ն Գ. Պ Ա Ղ Տ Ա Ս Լ Ե Ա Ն

Զամագնրար, Յակոբեան խան, Թիւ 40, 41, 42, 43

1888

معارف عمومية نظارات جليلة سنك رخصينة طبع أولانشتر